

Կը սիրենք յուսալ թէ Ազգ . Եկեղեցական Ընդհ . Ժողովը , խնդիրը իր բազմաբովանդակ մանրամանութեանը մէջ նկատի առնելէ վերջ , իւրաքանչիւր հարցի քննութիւնը պիտի յանձնէ ձեռնհաս Մասնախումբի մը , անոնց եղակացութիւնները և արտաքոյ Հայաստանի ապօռղ Հայութեան ևս տեսութիւնները ստանալէ վերջ , Ամենայն Հայոց նորընտիր Հայրապետին նախագահութեան ներքեւ և Հայ Եկեղեցւոյ միւս նուրբագետական աթոռներուն և բոլոր վիճակային առաջնորդներու և ժողովներու ներկայացուցիչներուն մասնակցութեամբ կատարուած նոր գումարումի մը մէջ անյապաղ տնօրինելու համար պարտուպատշաճը :

* * *

ԿՐՈՆԱԿԱՆ

ԱՒԱԳ ՏՕՆԵՐ

Հայ Եկեղեցական պաշտամունքի տօնական բաժինին ամենէն խօսուն տեսարաններէն մին է որ մեր առջև կը բանայ Աւագ-Տօներու շարքը :

Բուն ՏՕՆԻ — ինչպէս հայ բարեպաշտութիւնը կը սիրէր որակել իր բնաշխարհին մէջ Աստուածայայտնութեան տօնը — նախօրեակին՝ այս մեծ սուրբերու յիշատակներուն այսպէս համախումբ հանդիսաւորումը , որ թէ հին է ժամանակագրականօրէն , և թէ զրեթէ նոյնութեամբ հասարակաց՝ բոլոր առաքելական հին եկեղեցիներուն , ունի իր որոշ նշանակութիւնը :

Անիկա կը ներկայացնէ տիեզերական եկեղեցին ըմբռնումը մէկ կողմէ Քրիստոսի հրաշալի ծագումին և միւս կողմէ քրիստոնէական Հաւատքի կաղմութեան և ծաւալումի պատմական պարագաներուն , ունի իր որոշ նշանակութիւն :

Դաւիթ եւ Յակոբոս , մին՝ իրրեւ Աստուածահայր , և միւսն՝ իրրեւ Տեառնեղբայր , կը ցուցնեն մեր Փրկչին մարմինի և արեան կազմը մարդկային ցեղին հետ . Յովհաննէս , քրիստոնէական միտքի և սիրոյ մեծ տեսանողն ու աւետարանիչը , կը բացայայտէ անոր աստուածութեան անձառ խորհուրդը . Ստեփանոս եւ Յակոբոս , երկու անդրանիկ նահատակներն , մին՝ հաւատացեալներու նորակազմ հասարակութիւննէն և միւսը՝ առաքելական խումբէն , մեր մտածումը կը տանին դէպի մտարիբոսական կեանքի այն դաշտը , որուն մէջ

կը բողբոջէր աւետարանական հաւատքի առաջին ծաղիկը . իսկ Պօղոս և Պետրոս , փրկութեան պատգամին զոյզ ժայնատար փողերը գէպի անսահման և անծանօթ հորիզոններ , կ'ըսեն մեզի թէ խաչին խօսքն ու կեանքը , Աւետարանի քարողութիւնն ու նուրբումի լոգը լ'նչ հրաշագործ ոյժեր եղան՝ իրականացնելու համար սուրբ Գուղյափարի մը աշխարհակալութիւնը երկրի վրայ :

Սուրբերուն կեանքն ու արիւնը վկայութիւնն են ոչ միայն իրենց անձնական առաքինութիւններուն , այլ նաև ու մանաւանդ ճշմարտութեանը կրօնի մտատիւպարին , Անոր՝ «որ փառաւորեալն է ի խորհուրդս որբոց իւրոց» : Այդ ճշմարտութեան , գերազանց կրօնքի մը յայտնութիւններով մեր մէջ իջած , մեր արիւնին հետ զանգըւած ու մեր մարմինին մէջ տաղաւարուած այդ գերազոյն կակին մարդեղութեան մեծ և սքանչելի խորհուրդին է որ մեր սիրու կ'առաջնորդին եօթնեակ այդ աւագ սուրբերը , իրենց հոգւոյն ցոլքերով լուսաւորուած այն ճամբէն , որ իրենց կեանքը եղաւ Քրիստոնէութեան արշալոյսին մէջ : Ուն առ ուն փորձենք անցնիւ պահ մը այդ արահետէն :

Գ Ա Խ Ի Թ

Աշխոյժ և սիրուն հօտաղը՝ որ իր քընարին ժայնովը խաղաղեցուց Սաւուղի խոսվակոծ հոգին , կտրիճ պատանին՝ որ միակ հորուածով զգեանեց վիթխարի այլազգին , սիրուածուն և բարի հայրը՝ որուն ապերախտ մէկ զաւկին մահը իր կուրծքէն թոցուց լալահառաչ ճիշ մը . «ես՝ փոխանակ քո , որդեակ իմ» , հանճարեղ կազ-

մակերպիչը՝ որ խախտած գահի մը պատռանդանը ամրապնդելէ վերջ, կրցաւ նաև իրականացնել դարերէ ի վեր փայփայուած ազգային վեհապետութեան մը երազը, քաջ և իմաստուն զործիչը՝ որ կրցաւ ի մի հաւաքել և դասաւորել ներքին կոիւներով պառակտուած ցիզի մը ցիրուցանուած ոյժերը, և իրեններուն սիրելի և օտարներուն պատկառելի ընծայել իր հայրենիքը, իր մողովուրդին և մարդկային ազգի պատմութեան մէջ պիտի չկարենար թողու որ եւ է լուսոփայլ հետք, եթէ այս բոլոր առաւելութիւններէն աւելի եւ վեր՝ իր մէջ ապրեցուցած չըլլար բարոյական մարդը, գեղեցիկ և հզօր այն հոգին, որ իր մարդկորէն գայթումներէն և անկումներէն միշտ կրցաւ վերականգնել զինքը, որ անոր ինքնակալի դժնեայ երեւոյթին տակ կենդանի պահեց շարունակ մարդարէին եւ բանուատեղին խիզճը, որուն մէջ իր ժամանակակիցներուն նայուածքն՝ կրցաւ ահսնել մարդերէն աւելի Աստուծմէ ընտրեալի մը եւ աօձեալոի մը դէմքը, եւ որ ապազայ սերուն գներուն իրաւունք զգացուց իր կերտած արքայական իշխանութեան ծրագրին և յօրինուածքին մէջէն ընդնշմարել երկնային թագաւորութեան մը տեսլանկարը։ Սազմուարանը, զոր օր մը իրեն վերազրեցին ազգային զգացումն ու հասարակաց կարծիքը, նախներգանքն է Աւետարանին։ Ճակատապրուած էր որ Յեսոէի որդիին ճշճիմ քնարը ի վերջոյ վերածուէր տիեզերական այն երգիսնին, որուն մէջէն պիտի լսուէին մարդկութեան Հաւատքին, Յոյսին և Սիրոյն անմահ թրթոումները։ ԵՇէր ասոց ցիս, որդի իմ ես զու, եւ ես այսօր ծնայ զքեզ։ ո՞ր խօսք, ասկէց աւելի, պիտի կրնար հաւաստել մարդ էակին հոգեկան ցեղակցութիւնը Աստուծոյ հետ։ ԵՇէր հովուեսցէ զիս՝ ինձ ինչ ոչ պոկառնեցէ։ Երբ Տէրը իմ հովիւս ըլլայ, ա՛լ ոչ մէկ բան պիտի պակսի ինծի. այսինքն Աստուծոյ զգացումը, անոր խորհուրդը միայն պէտք է կառավարէ կեանքը։ Այս՝ ոչ միայն արեան կամ ցեղի այլ նաև հոգիի խորիմաստ հաղորդակցութիւն մը կայ ընդ մէջ թագալստակ մարդորեին և Անոր, զոր ի զուր չէ որ մարդոց Հաւատքն ու Համոզումը կոչեցին եւ ճանչցան «Որդի Դաւթի»։

ՏԵՍԱՌԱՆԴԱՐԱՐ

Այս տիտղոսը, նոյն ինքն Պօղոսէ կիրարկուած նախ (Գաղ. Ա. 12), ատոր համար նոյն իսկ՝ բացարձակ հնութեան եւ հարազատութեան վեռլի երաշխիքն ունի իր մէջ։ Մեղ չի հետաքրքրեր բնաւ այն հարցը թէ համաձնող եղբայրութեան թէ մերձաւորագոյն ազգակցութեան մը ակնարկութիւնը կայ այդ բառին մէջ։ Աւետարանի պատմութեան ընդհանուր իմացումը ոչինչ ունի անհամածայն՝ մեր եւ տուաքելական հին եկեղեցիներու հասկցութեան հետ այդ մասին։ Նոյնպէս, միծ արժէք մը չունի ինքնին այն խնդիրը թէ Տեսաննեղբայրը երկուտաստոններէն է և նոյն Ալփիան Յակոբոսի հետ, ինչպէս կը կարծին կատինք, յենըզ Փաղ. Ա. 19 համարին վրայ։ Այս վկայութիւնը լուսարանուած պէտք է նկատել Ա. Կորնթ. Ժե. 7 համարով։ Իսկ այն վճռական ապացոյցը թէ Նոր Կտակորանի մէջ Առաքեալն Յակոբոս կը կոչուի միշտ Որդի Ալփիայ, իսկ Տեսաննեղբայրը՝ Որդի Կղէովպայ, վերջնապէս կը ճշգէ արդէն մեր և արևելեան միւս եկեղեցիներուն ըմբռնումը ի նպաստ երկուութեան, ինչպէս կ'ընդունին նաև Սուբր Գրոց նորագոյն զիտունները։

Ինչ որ շատ աւելի պէտք է մտագրաւէ զմեկ իր անունին առջև, երկիւզած մեծարանքի այն վերաբերմունքն է, որով շրջապատուած է միշտ անոր անձը նորածին եկեղեցւոյ ներքին կեանքին մէջ։ պարագայ՝ որ կը ցուցնէ առաջին քրիստոնեայ հասարակութեան ջերմ սէրը, որքան Յիսուսի ընտանիքին՝ նոյնքան նաև Տեսաննեղբօր անձնաւորութեան հանդէպ։ Քրիստոնէական եկեղեցւոյ անդրանիկ հոգեւոր իշխանութեան մէջ առաջին կը ցիսուի ինչքը Պետրոսի և Յօհնէաննու հետ (Գաղ. Բ. 9). իր կարծիքին հշիոն է որ եկուսկացութեան մը կ'ուզզէ միտքերը առաքելական զումարումի մը միջոցին (Պործք Ժե. 13), երբ տարակարծութեանց առաջին կոհակը սկսիր էր յուզել զգացումները նորակազմ տեսարանական համայնքին մէջ, իրեն է որ նախ կը ներկայանայ Պօղոս, երբ վերջին անգամ երւուազէմ կ'երթայ, իր առաքելական գործունէութեան մասին տեղիկութիւններ տալու համար կեզրոնի Մարմինին (Պործք ԽԱ. 18). ինքն է որ, իրբե-

պետը պահպանողական հոսանքին, իր անձին հեղինակութեամբը կը փրկէ Եկեղեցին վտանգաւոր հերձուածի մը պառակտուամէն, այս ամէնուն համար էր անշուշա որ Պօղոս զայն կը կոչէր Եկեղեցւոյ սիւներէն մին (Թաղ. Բ. 9). Ու այս ամէնը կը բացատրեն բացառիկ այն զիրքը զոր ունեցաւ ան առաքելական խումբին մէջ՝ առանց երկոտաստններէն լինելու, և նախկին Եկեղեցին մէջ, իրբեւ անոր անդրանիկ եպիսկոպոսը և զլուխը Քրիստոնէութեան՝ յետ Քրիստոսի:

Իր վայելած այդ յարգանքն ու համարումը բարձրօրէն արժեցուց անիկա լիսպին բարի և բարեպաշտ կեանքի մը արժանիքով, առոր համար իր բռլոր ժամանակիցներէն կոչուելով «Արդար», ինչպէս կը վկայեն Յովսեպս և Հեգեսիպոս:

Բայց անոր առաքելական սրտին կենադանի պատկերն է մանաւանդ Վաթողովիկեայց» կոչուած առաքելական այն թուղթը, զոր իրեն կ'ընծայեն եկեղեցական հին աւանդութիւնը և աստուծաչնչական դիտութիւնը: Այդ թուղթին մէջ, որ Նոր կտակարանի գրակոնութեան ամենէն ըսքանչելի զլուխներէն մին է, Տեառնեղբայրը երեան կուգայ ճշմարիտ քահանաւասպետի մը գիտակցութեան բովանդակ չուք ու չնորդքովը: Կրօնքն ու կեանքը, բարոյականն ու աշխարհը, սրբութիւնը ու օրէնքը, հաւատքն ու գործը կը պարզաբանուին անոր մէջ զիտ զգացումներու և հանգչած մտածմունց այնպիսի մնձավայելուչ տրամաբանութեամբ, որ բառերուն ներքեւ անվրէպ կը լսես աստուածային հոգիի մը հետ շատ կանուխին ամենամերձ մտերմութեան մէջ եղած սիրտի մը ազնուական տրոփիւնները: Բաւական է կարգալ միայն զայն, առանց մնկնաբանական թարթափանքներու, պարզ կեանքի մը մէջ ապրած գերազոյն սրբութեան տեսաբանն է ան, ջինչ ինչպէս իր ակունքէն զես նոր բղսած ականակիտ ջուրը: Զուր ջանք է անոր մէջ Պօղոսի տեսութեանց ներհակ զատումներ փնտուելու փորձը: Առոր Քրոց մատենագրութեան վրայ արդիական պղտոր տեսակէտներէ և դաւանական հական հակամարտութեանց անկիւնէն նայելու ճիգը՝ սրուն անձնատուր եղած են շատեր, զործ անուղիղ մտայնութեան,

սխալ արդիւնքներու միայն կը տանի միտքը, Երկու առաքեաներու վարդապետութիւնները բացարձակապէս նոյն են իրենց խորքին մէջ. Պօղոսի պանծացուցած հաւատքը մի միակ հիմն է բարի զործերու, իսկ Յակոբոսի տարփողած բարեկործութիւնը այն է որ կրնայ բղիսիլ ճշմարիտ հաւատքէն միտյն:

Ս Տ Ե Փ Ա Կ Ո Ս

Ծնորհաց և զօրութեան օծութեամբ հմայիչ ամենէն սրբափայլ զէմքը, զոր Երուսաղէմի առաջին Եկեղեցին հրիտակեց Քրիստոնէութեան՝ յարացոյց պատկեր աւետարանական առաքինութեանց:

Իրեւ հուատքի և զիտութեան մարդ հաւատաբագէս, առաջին պտուղն է անիկուլուստական և իմացական ոյժերով ոգեւորուած այն շարժումնին, զոր հելլէն միտքն ու հրէական հոգին, Արևելքն ու Արևմուտքը Ներկայացնող զոյդ ազնուական ցեղերուն հանճարը ծնաւ և աշխին հովանիին ներքեւ:

Իր անձը անհրաժեշտութիւն մըն էր անդրանիկ քրիստոնեայ հասարակութեան կեանքին մէջ. անկարելի էր որ Քրիստոսի չունչովը զես թաթաւուն այն պարտուակին մէջ՝ որ այդ նորակազմ համայնքին բարոյական մթնոլորտը եղաւ, չատ կանուխն չյայտնուէր իրեն պէս կտրին ու ամրիծ նկարագիր մը, ու անհնոր էր որ Քրիստոնէութիւնը կարենար ընթացք առնուր առանց զիւցազնական այն սրբութեան՝ որ իր նախավկայ մարտիրոսութեան հանդէսը եղաւ:

Անստղիւտ արժանիքի մը արդար պանծացումն է անման այն էջը (Զ. 8 — Ը. 2), զոր Դործք Առաքելոցը, Եկեղեցւոյ պատմութեան աստուծաշունչ այդ զիրքը, նուրիրած է անոր յիշատակին:

Հաւատքը և Աէր. խաղաղութիւն և քաջութիւն. ահա՛ այն երկու զիժերը ուրոնք անոր հոգւոյն գեղեցկութիւնը կը բնորոշեն. Երկնաւուց զոյդ թեկերը, սրոնց առջև՝ առաջին օրէն՝ կը բացուէին ամուր հաւատքի մը լոյսով պայծառացած հորիզոններ:

Խորհուրդի և խօսքի մարդ գերազանցապէս, ինչպէս կը ցուցնէ մովսիսական մոլեկունութիւնը ըմբերանող իր ճառը,

քրիստոնէական ջատագովութեան առաջին այդ հրաշակերպը, անիկա նոյն ատեն եւ զաւ զգացումի եւ գործի ռահվիրոյ մը: Նորածին Եկեղեցին, որ աղքատներու հասարակութիւն մըն էր իրապէս՝ իր սկզբնաւորութեանը մէջ մանաւանդ, անոր տաղանդին կը պարտի գթութեան գործին առաջին կազմակերպութեան լուազոյն արդիւնքները: Իր չնորհիւ էր որ աշխարհ պիտի հասկնար ընդհուպ թէ Աւետարանի ծառայութեան գործը ճշմարիտ միսիթարութեան այն սկզբանն է նոյն ատեն, որուն վրայ սէրը հաւատքին հրաշագործած հացը կը բաղմացնէ ամէն օր ճակատագիրէն հարուածուածներուն առջն:

Բացուած երկինքը: զոր անհուն կապոյախին գոզը տեսաւ ոն իր քարկոծումին ամենէն ահաւոր կտտանքներուն մէջէն, քրիստոնէական գիտութեան մէջ ընդ միշտ տպաւորուած մնաց այնուհետև իրեն գուղափարական նկարը սրբութեանը եւ մեծութեանը Ծիեզերական Եկեղեցիին, որուն հիմունքն էին որ, Խաչին մնձ Զօհէն ետքը, անգամ մը եւս կը նուիրագործուէին իր զինուածովը:

Անժխտելի է աղերսը, որ կայ ընդմէջ առաջին նահատակին երկրաւոր կեանքը փակող այս տեսիլքին եւ անոր միջնէ՝ որ Դամասկոսի ճամբուն վրայ յետոյ պիտի բանար քրիստոնէական գործունէութեան կեանքը Եկեղեցւոյ մեծ կազմոկերպիչին Պօղոսի, որ մարտիրոսութեան այդ պահուն, դեռ Սողոս հալածիչ՝ բայց արդէն բզբքութիւն սկսած խզմատանքով մը՝ դիտեր էր իր որսին արիւնոտ տեսարանը:

Պօղոսի հոգին հրաշալի ծնունդն է Ստեփանոսի հոգեգարքին: Այս վերջինին մէջէն է որ բացուած երկինքին փառքը, Աստուծոյ և իր Արքիին լոյսը, փողփողենէջ բեկրկումով անցաւ և բազմեցաւ առաջինին սրտին խորը, հօն կազմելու՝ կերտելու համար Աւետարանի ամենէն մեծ դիւցաղին և գործիչն նկարագիրը: Ստեփանոսի ճառը, խօսուած՝ Աւենետրիոնի առջն, յատակազիծն է բաղմաթիւ ու բազմակերպ ընդլայնումներով պէսպիտուած այն քարոզութեան, զոր հրեայ եւ հեթանոս կրօնական ատեաններու, իմացական կաճառներու և ունկնդիրներու ակումբներու առջն շարունակ արտասանեց մեծ առաք-

եալը մինչև իր կեանքին վերջը, և որոնք անոր աւետարանչական գրականութեան և եկեղեցւոյ աստուածարանական մատենագրութեան անկորնչական յիշտակարանները եղան:

Ստեփանոսի մահով է որ կը բացատրուի Պօղոսի կեանքը. Ստեփանոսի արիւնովն է որ առաջին անգամ սոսպուեցաւ Քրիստոսի Խաչով արօրագրուած այն դաշտը, որ Աստուծոյ թագաւորութեան իրականացուամբ եղաւ երկրի վրայ:

Ոչ միայն իր անունովը, այլ մանաւանդ իր հոգւոյն խորհուրդովը՝ քրիստոնէական հաւատքին պաակը եղաւ Ստեփանոս:

Այդ խորհուրդին մտասեեռու նովի էր որ, երկու գար ետքը, Տերտուղիանոս պիտի գրէր. «Արիւն մորտիրոսաց՝ սերմն քրիստոնէից»:

թ.

ԿՐՈՆՔԻ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆԸ

Բ. ԿՐՈՆՔԻ ՍԿԶԲՆԱԼՈՐՈՒԹԻՒՆՆԵՐՆ
ՈՒ ԶԱՐԴԱՅՑՈՒՄԸ

Թէ ի՞նչ էին նախամարդոց ամէնէն նախնական հաւատալիքներն ու սովորութիւնները՝ ոչինչ կարելի է ցուցնել կամ ըսել: Այդ մարզին մէջ կատարուած պըրպատումները զինկ կը հասցնեն առ առաւելն երեք գլխաւոր հաւատալիքներու եւ մի քանի յարակից տարրերու:

ա. Այն հաւատալիքը, որու համաձայն ընութեան մէն մի տարրին մէջ ոգի մը կար՝ մարզուս սւնեցած կամքով ու կետնքով (animatism): Այս ըմբռնումը որքան ալ ծանծազ, սակայն ամէնէն ընականն էր նախամորդուն համար՝ իր և անոնց միջև տեսնել հանգիտութիւն մը: Գլխաւորաբար ծառերու, ջուրերու և ժայռերու հետ կապուած էր այս ըմբռնումը: Հաստարմատառի մը ամենի տեսքը, երկնարերձ ծառերու պտըրակի մը տատանումը և նոյնիսկ պտղատու ծառի մը բերքը ոգիներու որգասիքը կը նկատաւէին: